

ՇՏԵՄԵՐԸ

ՊԻՏԵՆԻ ԳԻՏԵԼԵՆՑ

ՆԱՅՆՍԻՆԻ 1:

1839.

ԹԻԻ 11:



ՍԵՆՑԻ ՈՍԿԻԱՊԻՆԻ

ՄԵՆՏԵՆՑԻՆԻ մեջը ամենն մեծը և շատ սուր հոտառութիւն ունի : Գլուխը և ազնիւր ան է՝ որ կրկնչվի Ռսկի Մը : Չորս օրայէն էվէլ է սա արծիւին ծանրութիւնը . երկայնութիւնը է իրեք ոտք . թևերը տարածէ նէ՛ մէկ ծարէն մէկալը Կօթը ոտք ու չորս մատ է : կտուցը իրեք մատ երկան է մութ կապուտ գոյնով : ու աջը կաղնի գոյն ունի . շատ սրտուս է

ու վեղը մթնազոյն նեղ և սրածայր փեռներնրով պատած է . բայց խիստ ծեր թռչուններուն զագածին փետուրները մոխրազոյն դարձած է : Բոլոր մարմինը վրան ու ներքևը սևի մօտ մութ գոյն մը ունի . և կռնակին փետուրները վայելուչ կերպով մը յօրինված են էվէլի մութ գու-

Կաղնի . Ֆլորուս . Մրծիւ . Գարաֆու-2 :
11 ա

Գաղաթ . Բեփէ :

նով : (Թեկերը մինչև պոչին ծարը կրհասնին երբոր փետուրները լրման բուսած են : Խոշոր փետուրները շագանակի գոյն ունին, ու մարմինին կողմի ծարերը ճերմակ են : Պոչը նմանապես մթնագոյն է տեղ տեղ մոխրագոյն բիծերով, և փետուրներուն արմատները ճերմակ են : Արունքները դեղին են՝ կարճ և շատ ուժեղ . իրեք մատ շոր ջապատ ունին, և մինչև ոտքերը փետուրով ծածկած են : Ստքերը խոշոր թեփերով ծածկված են՝ և խիստ զարհուրելի ճանկերով զննուորած, որոնց միջին ճանկը երկու մատ երկայնութիւն ունի :

Բնչհանրապէս աս թռչունները լեռնային և սակաւամարդ երկիրներու մէջ կը գտնուին, և խիստ բարձր ժայռերուն վրայ կը թռնին : Ըն տեղերը կրնորեն որ շատ հեռու է մարդոցմէ, և միայն քիչ անգամ մարդ սրնակ տեղեր կը գան որսորդութիւն ընելու, բաւական համարելով անտառներուն մէջը վայրենի որսերուն ետեւէն կննալ, քան թէ իրենց ազատութիւնը վրտանդի մէջ ձգել :

Չորքոտանիներուն մէջը ինչ համարում ունին նէ առիւծը, արծիւն ալ նոյն համարումը կրնայ ունենալ թռչուններուն մէջը : Արկուքն ալ ուժով են, և անտառներուն մէջը իրենց ընկերներուն վրայ կրտիրապէտեն : Հաւասարապէս վեհանձնութիւն ունենալով՝ պզտի որսերը բանի տեղ չեն սեպեր, և միայն ան կենդանիներուն ետեւէն կկննան՝ որ յաղթըլելու արժանաւոր են : Արծիւր ազնուաներուն և անձեղնիներուն ձայնէն մինչև որ երկան ժամանակ չի ձանձրոնայ, յարմար չի դատեր սպաննել անոնք : Արծիւր ուրիշ թռչունի մը որսէն բաժին առնելն ալ կատէ, և ուրիշ որսի երես չի նայիր, հապա միայն անոր՝ որ բուն իր զօրութիւնովը ձեռք ձգեր է : Արջափ անթի իր ըլլայ դիւ վրայ չերթար . երբոր կշտանայ բնաւ չի դառնար ան որսին վրայ որմէն անգամ մը ճաշակեց, հապա ուրիշ կենդանիներու կրճդէ ան, որոնք իրմէն էվելն դիշտտիչ և իրմէ պակաս փոփկասուն են : Ընիւծին պէս առանձնատէր է, և անապատ տեղերը կը նորէ իրեն համար : Արջափ որ ան

սովոր է երկու առիւծ միւկնոյն անտառի մէջ տննալ, այնչտփ անսովոր է երկու արծիւ միւկնոյն լեռան վրայ գտնալ : Արարմէ հեռու կրբնակին՝ որ բաւական կերակուր գտնալու կարող ըլլան : Միայն ասչափ չէ աս կենդանիներուն մէջը եղած նմանութիւնը : Արկուքն ալ փայլուն աչքեր ունին, և գրեթէ նոյն գունով . երկուքին ճանկերն ալ նոյն ձևը ունին, և երկուքին ձայնն ալ հաւասարապէս բարձր է և ահարկու : Արկուքն ալ պատերազմի համար ծնած ըլլալով, բոլոր ընկերութեանց թշնամիներն են . միօրինակ կատաղի են, հպարտ են, և անընդունակ զիւրութեամբ վարժութեան տակ մտնալու : Մեծ համբերութեան և շատ վարպետութեան կարօտ է մէկ արծիւ մը ընտանի ընել . և թէպէտ պզտի ձաղք սունրվի ու անդադար ջանքով նըւաճիլ ալ նէ, բայց տակաւին վնասակար կենդանի մըն է, և շատ անգամ իր զօրութիւնը իրեն տէրոջը դէմ կըրցուցնէ :

Արծիւր բոլոր ուրիշ թռչուններէն է վելի բարձր կըթռչի, և սակից՝ հիները երկնային թռչուն կոչեցին անիկա : Ատեբոլոր ուրիշ թռչուններէն էվելի սրտառէս է . բայց իր հոտառութիւնը անդղին հոտառութեանէն պակաս է : Աւտի միշտ իր սրտառութիւնովը որսին ետեւէն կկննայ, և երբ իր որսը բռնէ՝ կրկայնի, որպէս թէ անոր ծանրութիւնը պիտի քննէ, և միշտ անիկա մէկըի տանիլէն առաջ մէյձը դէտիսը կըրդնէ : Էպէտ և իր թեկերը շատ ուժով են, բայց իր սրունքներուն յօգրւածները կակուղ կամ զիւրութեք ըլլալուն՝ գիտիսը իջնայ նէ դժուարութեամբ կրնայ թռչելու ելլալ : Այսու ամենայնիւ թէ որ մէկէն ՚ի մէկ վրան չերթըցվի, կրնայ զիւրութեամբ մէկըի տանիլ սագերը և կըռունկները : Ինքը կըրպիշտակէ ևս նա պատասկներ, գառներ, և այժի ձագեր, հօրթեր և եղջերուներ ալ կըրմուցունէ արունկն իմելու համար, ու անոնց մարմինն մէկ մասը իր բոյնը կրտանի : Ըս զիշտտիչ կենդանիները երբեմն մկնակ մնայտոճ մանր տղաքներն ալ կառնեն կրտանին :

Արունք . պոչաճ : — Վի . Է՛՛ :

Վնգղ . ա՛ր պոչաճ : — Սագ . գոպ : — Սպաստակ . լալան :

Արծիւը սովորաբար իր բոյնը ժայռ մը գլուխը կը շինէ՝ ուր որ հնար չէ հասնիլ . և շատ անգամ ապառաժ քարէն դուրս ցլուած ճեղքվածքի մը տակը՝ եղանակին խառնակութենէն պահպանվելու համար : Բայց երբեմն ալ բոլորովին հովին և մրրիկին առջևը շինված է իր բոյնը : Արսի թէ մի և նոյն բոյնը կրնայ արծիւին կենսոյն հետք զիմսնալ ու անոր ծառայել . և արդարև բոյնին շինվելուն համար քաջված աշխատանքը կը թրւի թէ կըստուգէ առ խօսքը :

Արծիւներուն մեծ տեսակները մէկ անգամին երկու հաւկիթի վրայ կը թխտեն, և պզտի տեսակները ընդհանրապէս իրեք հաւկիթով կը թխտեն : Արսի թէ երսուն օրը իր ձագերը կելլան և մինչև անգամ տաքիչ հաւկիթներուն մէջէն մէկ մասը փրօած կամ անծնունդ կելլայ, և հազիւ երբեք հընար է պատահիլ որ մի և նոյն բունի մէջ իրեք արծիւի ձագ գոնրի : Արհաստատվի թէ ձագերը քիչ մը մեծցածնուն պէս մարերնին անոնցմէ մէկը կը մեռնուցուն : Ասիկա թէ որ իրաւ է նէ, պէտք է որ յառաջ է կոծ ըլլայ միայն ան հարկաւորութենէն որ մայրը բաւական չէ անոնց կերակուր ձարելու : և կը սճի մէկ մասը բոլորին երջանկութեանը համար զոհ ընէ :

Արծիւին ձագերուն փետուրները առաջ ճերմակ են, ետքը դեղնի կը դարձնեն, և վերջապէս բայ մութ գոյն մը կունենան : Ծերութիւնը, անօթութիւնը, երկար ժամանակ գերութիւն քաշելը և հիւանդութիւնները իր փետուրները նորէն կը ճերմակեցունեն : Արսի թէ հարիւր տարիէն է վել կապրին, և վերջապէս կը մեռնին ոչ թէ ծերութենէ՝ հապա իրենց վերի կողմը վարի ծնօտին վրայ դառնալէն, որ բերաննին կերակուր առնելու անկարող կընէ զանոնք :

Ամէն ընտանի արծիւները ամէն տեսակ միտով կը կերակրին, թէ թարմ եղեր և թէ հոտած . և երբոր միս չի գոնրի, հացով և ուրիշ բաներով ալ կը բաւականանան : Ահ որ կատարեալ ընտանեցած չեն, խիստ վտանգաւոր է քովերնին երթալը . և երբեմն ալ մէկ բարձր սուր և ողբալի աղաղակ մը կը հանեն, որ զերենք է վել զար

հուրելի կընէ : Արծիւը յաճախ ջուր չի խմեր, որովհետև իր բրած որսին արունը իրեն ծարաւը մարելու կը ծառայէ :

Ահա ասոնք են ընդհանուր հանգամանքները և սովորութիւնները արծիւին . բայց կան տարբեր սովորութիւն ունեցող արծիւներ ալ . ինչպէս որ ծովային արծիւը և գետարծուին՝ որոնք գլխաւորաբար ձուկով կըսնանին, և իրենց բոյնը ծովերուն և գետերուն եզերքները կը շինեն :

Այն զանազան տեսակ արծիւներ . ինչպէս՝ մեծ կամ ոսկի արծիւ, հասարակ արծիւ, ճերմակ արծիւ, ճերմակ պղտով արծիւ, սև արծիւ, ծովային արծիւ, գետի արծիւ, ևն :

Նշու գիր նախադասութիւնն ըլլայ :

ԱՇԽԱՏԱՆԻՍ՝ մէջի գետերուն մէկը այսչափ սուտ կարծիքներ և անտեղի խորհուրդներ չի ձգեց մարդուն մտայն մէջ, որչափ Աեղոս գետը :

Բայց սակայն կարելի է թէ աշխարհի մէջ չի կայ մէկ գետ մը՝ որ ասոր չափ համարում ունենալու արժանաւոր ըլլայ, որ իր վրայ մարդիկ այսչափ խելք հոգնեցունեն : Աւղուր . բաբայցիին աչքին կը թրւի թէ չորքոտանիներուն առաջինն է . իր վայրենի երկիրներուն մեծ մասին մէջը խղճալին բոլորովին անոր ապաւինած է ապրուստի համար : Այսոր պէս Աբոնիացիին եղնիկը հարկաւոր է, ու Վամչաղբայցիին՝ ջուրը : Բայց ան ստուններուն ցեղէն մէկը չի կրնար մարդկային ազգին այնչափ օգուտ ընծայել, որչափ աս անթիւ բարութիւններ պարգևող գետը : Իր անցած երկիրներուն մէջ ընտկիչներուն, մէկ խօսքով զրուցելով, ինքը կերակուր՝ հարսութիւն՝ և երջանկութիւն է : Թէ որ իր տարեկան տուրքը միայն մէկ անգամ մը չի շնորհէ, հազարաւոր անձինք՝ որ իրենց ապրուստին համար անոր ապաւինած են, անշուշտ պիտի կորսնակեն : Վրէ թէ 2000 մղոն տեղէ անցնելով՝ աւազուտ անապատի մը մէջէ, իրեն երկու կողմը աղէկ մը ջրելով՝ պողաբեր կընէ ան երկիրները, որոնք ուրիշ կերպով անգործ ամայի պիտի մնային յաւիտեան :

Աս բանս ամէն տարի մասնաւոր եղանակի մը մէջ կը կատարէ, ազատանալով

ու իր երկու կողմի երկրին վրայ տարածելով խել մը հեռաւորութեամբ : Արբոր դեռինը կրժժէ ջուրը՝ կամ վեր դէպ 'ի օդը կրհանէ անիկա արեգակին ջերմութեամբը , ան ատենը գետնին երեսին վրայ մէկ աւատ ու արգաւանդ մրուր մը կըմնայ , որնոր գետը իր հետը բերած է աւելի պտղաբեր երկիրներէն : Եւ մրուրը կամ ցելիը բուսականները աճեցունելու զօրութիւն մը ունի իր մէջը , որ երկրագործին պիտանաւորութեանը յարմարելու համար աղբի կարօտ չէ : Աւ գետին ամէն մէկ անգամ աւատանալուն երկիրը նորէն ընդունելով աս մրուրը՝ վերջապէս անանկ կը պարարտանայ , որ սերմանողը աւանց երկիրը մշակելու կամ փորելու կրկարողանայ ցանել՝ ու խխտ աւատ հունձ մը քաղել :

Ան կլեմային սաստիկ չորութիւնը դիտնալով՝ դիւրին կրնանք խորհիլ ան թշուառութիւնը և աւերմունքը որ Ագիպտոսի ժողովրդոցը պիտի հասնէր , թէ որ 'Նեղոսը մէկ տարի մը իր սովորական օգնութիւնը անոնց տալու խնայէր : Եւ տարեկան աւատանալը 'Նեղոսին' առջի դարերէն հետէ փիլիսոփաներուն միտքը հոգնեցուց , ու շատ ծիծաղեցաւ անոնց աշխատութիւններուն վրայ որ իր պատճառը կուգէին խմանալ , և բնաւ կատարեալ չի հասկըցվեցաւ անիկա՝ բայց եթէ աս վերջին տարիներս :

'Նեղոսին աւատանալը կրպատճառի ան անձրևներէն որ աս դեռին ելած ակերուն մօտերը կիյնան Հապտիստանի մէջ : Եւ անձրևները շատ կանուխ կրսկսեն , բայց մինչև հունիսի մէջը չեն սկսեր 'Նեղոսին ջուրերը բարձրացունել : Անկէ ետքը ամէն օր իրեք կամ չորս մատ կրսկսի բարձրանալ ջուրը , անանկ կըբարունակէ մինչև Սեպտեմբեր ամսուն մէջերը , ու անկէ ետքը նոյնչափ ժամանակին մէջ ալ կրսկրսի ցածնալ :

Գետին մէջը զանազան տեղեր քարեր կան անկած , որոնց վրայ նշաններ կան՝ որ կըցուցնեն թէ զանազան տարի որչափ բարձրացեր է ջուրը : Ետնցմէ մէկ հատը կայ յլլ Գասիլիէի մօտ , որ աստիճաններու բաժնոված է նշաններով , որ կըցուցնէ գետին ամէն աւուր որչափ աւատանալու ասիկա կրկոչվի Չափ 'Նեղոսի :

Միջակ բարձրութիւնը ուր որ ջուրերը կելան , քանրհինգ ոտքի չափ է : Արբոր քսան ունաչափէն պակաս բարձրնայ , սով կրպատճառէ : Արբոր երսունէն է վեր բարձրանայ , մեծ վնասներ կըհասցունէ . 1829ին մինչև 39 ունաչափ բարձրացաւ , ու շատ գեղեր աւրեց հանդերձ անոնց բնակիչներովը :

Հին Ագիպտոսցիները աս գետը կըբաշտէին : ջուրերը բարձրնալու սկրածին պէս մէկ մեծ տօն մը կընէին՝ որ կավեր 'Աեղոսեան . Ճողիկներ կըցանէին գետին վրայ , և մէկ սև ցուլ մը զօհ կընէին իրեն : 'Նեղոսի քաղքին մէջն ալ 'ի պատիւ գետին տաճար մը շինած էին :

'Նեղոսի երկիրը՝ որ 'Նեղոսի ջուրովը կըջուլի , կըբերէ ցորեն , բրինձ , կորեկ , ոլուն , բակլայ , ամէն տեսակ ուտելու կանաչեղէններ , ձմերուկ , սեխ , շաքարի եղէզ , բթան , կանեփ , բամբակ , սոխ , բրբուռ , լեղակ , հալվէ , կասիա , թուղ , արմաւ , և այլն . որոնք խխտ աւատորէն կըլան :

Յանքիման-Լիան շնացողներն :

ԱՊՐԵՏՄԻՍԻ Թէ հանիմարքայի Թագաւորական Ակեղեցիին քարոզիչը Հոհանէս Վասէնիոս՝ որ 'Քոփէնհէկըն քաղաքը մեռաւ 1682ին , շատ հեղ կրտեսնար որ իր քարոզած ատենը ժողովուրդին մեծ մասը կըբնանար . և աս բանս մեծապէս զինքը կընեղացունէր : Ենգամ մըն ալ ասանկ տեսնալով մէկէն կտրեց քարոզը ու իր գրք պանէն զնտակ մը հանելով սկրսեց ամպլիոնին մէջը անով խաղալ : Եսանկ կարգէ զուրս զիպուածը բնականաբար արթուն մը նուցած ժողովուրդը զբզուեց ըրած բանին պատճառը խմանալու . ուստի սկրսեցին շարժել քնացողները ու ձայն տալ անոնց . որոնք քիչ ժամանակին մէջ ամէնը արթնցան և մեծ զարմանքով դէպ 'ի վեր ամպլիոնը կընայէին : Վասէնիոս ալ աս բանը կուղեր , ինչու որ անմիջապէս խխտ սաստիկ խրատական խօսք մը սկրսեց ընել անոնց՝ ըսելով . « Արբոր ես ձեզի ամենահարկաւոր ճշմարտութիւնները կըբարոզմ , չէք ամըջնար բնանալու . բայց երբոր խնդի պէս կըխաղամ , ամէնքնիդ ալ աչք և ամէնքնիդ ալ ականջ կըկտրիք » :



Բեշկ հէյ :

Բեշկ հէյ մշկոն որուն մորթը այնչափ արժողութիւն ունի, սքանչելի ճարտարութիւն և նախատեսութիւն ունեցող կենդանի մին է : Չմեռվան համար բնակարան ու պաշար հողալու համար, աս կենդանիները բնկերութեամբ մէյակող կրքնակին, որոնց բնկերութիւնը առաւել կրնանի մարդուն քաղաքական միաբանութեանը, քան թէ ուրիշ անասուններուն բնական ազդեցութեամբ ունեցած ունակութեանը : Չուրը շատ հարկաւոր բան ըլլալով իրենց, ուր որ վաղուն ջուր մը կրգտնան ճարտարութեամբ անոր առջևը պատ մը կրքաշէն, անանկ որ եկած ջուրը հաւաքվելով ան տեղը շինծու լիճ մը կրճանայ, ու ասանկ մէկ մեծ գործ մը կատարելու համար, կը պարտաւորին միաբանութեամբ ամէնը մէկէն աշխատիլ : Աւնեցած ճարտարութիւնն ին՝ որով իրենց պատերը կրկանգնեցունեն և իրենց տուները զանազան դատիկոններով կամ յարկ ըով որ կրշինեն, արդարև շատ զարմանալի է : Թէ որ գետին ջուրը արագութեամբ չի վազեր, շխտակ դէպ ՚ի ջուրին մէջը կրհանեն իրենց շինվածքը . բայց թէ որ գետը արագընթաց ըլլայ՝ կամարաձև պատ մը կրդարձունեն վաղած ջուրին դէմը, որպէս թէ մաթէմաթիզական արուեստի տեղեկութիւն ունենալով գիտեն որ մէկ կամարաձև շինվածք մը ուղիղ ձրգված շէնքէ մը էվելի կրդիմանայ : Պատերուն ամէն մասունքները զգուշութեամբ շատ ամուր կրշինեն փատերով՝ որ գետին ջուրովը կուգան, և ուռենիի կանանչ տերևներով՝ կաղամախով տիղմով ու քարով, որ իրենք աշխատութեամբ կրհաւքեն : Եւ պատերը շատ անգամ կրնորոգեն, և ասանկով անանկ կամուրնան անոնք, որոնց վայ

շուտով ծառեր կրբուանին : Բեշկ մշկոյ կենդանիները երբեմն իրենց տունը լիճերուն և ուրիշ կայնուկ ջուրերուն մէջն ալ կրշինեն առանց պատի . բայց վաղուն ջուրը էվելոք կրնարեն՝ որուն մէջէն փատը կամ ուրիշ հարկաւոր բաները որ ջուրերը կրբերեն, իրենց բնակարանները կիջեցունեն :

Տուներնին պատերէն չափաւոր հեռաւորութեամբ մը կրշինեն՝ ան նոյն նիւթերէն . և շատ կրջանան որ մէկ չոր անկողնի մը վրայ պառկին՝ և ապահովութիւն ունենան : Տուներուն պատերը և մանաւանդ ցեղունը հինգ ոտքէն էվել հաստ է . մինչև սառնամանիքին ատենը պատերուն վերջին ծեփը չեն ըներ, որ ատեն անանկ ամուր կրսառին անոնք որ ուրիշ կենդանիներէն իրենց ցեղին թշնամիները չեն կրնար դիւրութեամբ ծակել ու ն'ըս մտնալ : Սեծ տուներէն ոմանք զանազան դատիկոններ կամ յարկեր ունին . բայց կերևայ թէ ամէն մէկ յարկին մէջ մէյակի ընտանիք կը բնակին : Յամաքին կողմէն տունը մտնալու ճամբայ չի կայ, ու գետին եզերքները ծակեր ունին վտանգի ատեն հոն փախչելու համար : Քատը աղւաներովնին կրքաշէն կրսանին . տիղմը ու քարը իրենց առջևի ոտքերուն ու կոկորդին մէջ տեղը կրտանին : Եսոնք բոլոր գործերնին գիշերը կը կատարեն : Արբոր մէկ տանը մէջ կրշատնան ու հարկաւոր կըլլայ ուրիշ դատիկոններ շինելու՝ կամ ուրիշ բնակարան մը երթալու, կըսկըսին փատ կտրել ամուր կանուխ . ու ()գոտոտ ամսուն շինելու կըսկըսին . բայց իրենց գործը մինչև ցուրտը կրխէնէ չեն լըմընցուներ : Աերակուրնին ծառերուն կեղևներն է . բայց կաղամախին և ուռենիին կեղևը էվելի կրնարեն . ամուր կտրած փատերնին կիջեցունեն իրենց բնակարաններուն մէջը ձմեռվան պաշար ըլլալու համար . բայց իրենց դիւսաւոր կերակուրը մէկ տեսակ մը արմատ է, որ գետերուն ու լիճերուն յատակը կրբուանի : Եւ մուր թուփերով ու տեսակ տեսակ մորենիներով կրկերակըրին :

Պարունին՝ սաւերը թուլցածին պէս տուներնին կրճղեն, ու բոլոր ամուր աստանդական կըպտրտին . և թէ որ էվելոք ուզած մէկ տեղերնին չի դտնան նէ, աշու

Բեշկ հէյ . հոնարդ : — ի թճ . կեղ . — Պատերուն, Յարկ . յալ : — Ուռենի . Եւրոպայ տղանք : — կաղամախ, բոտոտ տղանք : — Տիղմ . լըմուր :

նին իրենց հին բնակարանը կրգաւեան ,
ձմեռվան համար հարկաւոր եղած պաշարը
ատենին հաւքելու :

Բէշկ մշկոյին բնութիւնը մաքուր է .
բնութեան պարտքը վճարելու համար միշտ
տունէն դուրս կ'ըլէ : Բտոնք զիւրութեամբ
ընտանի կըլան . մարդկային ընկերութիւնը
շատ կըսիրեն . շուտով կըսորվին մտեղէն
կերակուր ալ ուտել . միշտ իրենց մաքուր
բնութիւնը կըպահեն , և շատ կըսիրեն
փայփայիլ : Սէկ անգամին երկուքէն
մինչև հինգ ձաղ կըձկնին :

Բէշկ մշկոյին միւր շատ համով կըկարծը
վն , ինչպէս որ անոր մորթին առուտուրը
ընդունէր և Վմերիգայի վայրենի մարդիկնե-
րը կըհաստատան : Մորթին ունեցած արժո-
ղութիւնը յայտնի բան է , որովհետև Նւրո-
պայոց պատուական գլխարկները անկից
կըշնվին : Հիւսիսային Վմերիգայի մէջ
Օոյ Նուտոցնի բոված տեղի վաճառական-
ներուն գլխաւոր վաճառքը ու շահը անկից
է :

Բէշկ մշկոն մութ ու փայլուն դոյն մը ու-
նի սեւի մօտ . երբեմն բայց խիստ քիչ ան-
գամ կըպատահի որ ուրիշ գոյն ըլլայ : Վա-
նի մը ձամբորդներ կըսեն թէ ճերմակ գոյն
ունեցող տեսակն ալ կըլայ ասոնց : Բայց
պարոն Հէրն կըհաստատէ թէ միայն մէկ
տեսակ մը բէշկ մշկոյ կայ , և թէ ինքը
Նուտոցնի ծոցը բնակ սձ ատենը քսան տա-
քին մէջ միայն մէկ ճերմակ մորթ մը տե-
սել է . և թէ գեղեցիկ փայլուն սև մորթ
ալ քիչ կըպատահի :

Մանք՝ որ ձմեռը բէշկ մշկոյի որսորդու-
թիւն կընեն , աննոյ բնութեանը ու արդէլ-
նուն կ'ըրաին աղէկ ծանօթ արարտին ըլլալ :
Իրենց փոխազելու ծակերը գետերուն եղջերը
սառելուն դռնէնով ձայնէն կ'մտայի : Նը-
բոր մարդկի սա գործին կըպատահին , կը-
նիկները կամ անոնք որ աղէկ վարժով սձ չեն ,
անոնց տուները կ'ուրեն : և բէշկ մշկոնները
երկան ժամանակ ջուրին մէջ մտալու կ'ս-
րող չըլլանուն , շուտով կըբռնըվին :

Բաւարած ալ կ' :

ԼՐԱՒԱ է որ ամէն մ.ն. և ամէն աղջկ
կարգայ աս հետեւեալ պատմութիւնը՝
որ կըլուրընէ թէ ինչ սոսկալի բաներ կը

ծնանին բարկութենէ : Ո՛վ պզտի կարգա-
յոյ , նայէ թէ բարկութիւնը երբեմն ուր
կառաջնորդէ թէ որ տեղի տասնէ անոր ,
Հաւանականաբար դուն բու եղբայրդ կամ
բարեկամդ չես մեւցուներ անով , բայց
միտքդ պահէ որ Բտուած մարդաստանու-
թիւն չանելուդ համար բու մէկալ մեղքերդդ
չի պիտի ներէ :

Փոքրիկ Շուանը հինգ տարեկանի չափ
էր : Ինքը շատ կերպերով աղէկ աղջիկ էր .
իր բարեկամներուն վրայ շատ սէր ունէր ,
և մարդասէր ու դիմացինը պարտաւոր ձը-
գող բնուորութիւն մը ունէր . բայց սա-
կայն խիստ սաստիկ բարկութեան տէր էր :
Նըբոր մէկ ասն մը զինքը կընեղացունէր
կամ բարկութեան կըշարժէր , կրակ կը
դաւնար , և ինչ որ դէմը ելար՝ կըզայնէր
ու կ'ըտէր : Սէկ որ մը երբ իր մայրը
սենեակի մը առջէն կանխէր , ներսը մէկ
մեծ կանչով բուտոք մը լսեց . և իր փոքրիկ
Շուանին ձայնը ան կերպովը առաւ , որ
հաստատ դիտցաւ թէ անոր կիբքը ելած է :
Բասնի դուռը բայու ու տեսաւ որ Շուանին
երեսները ուռեցեր էին , անոր դանգուր մը
գէրը բոլորովին կըընծարտեր էին , և իր
բոլոր գորութիւնը մէյուտեղ հաւքած ոտքի
բովը ու ձեռքերովը կից կըզայնէր ու կըծն-
ծերկոր սպասաւորներէն մէկը , և կրկան
չէրկեր թէ , « Նա քեզ չեմ սիրեր Կարնե-
ամ , ես չեմ սիրեր քեզ , ես կ'ստեմ քեզ » :
Բա որ տեսաւ իր մայրը , կայնեցաւ ու սար-
սաւորին հարցուց թէ « Ի՞նչ պիտի ըլլայ
աս » :

« Տիկն , բառ սպասուորք . Շուանիկը
իր պզտի փորձով սենեակին չորս դին ջուր
կոց անէրկոր . ու ես երբոր ըսի թէ չոնէ ,
ջուրը երեսիս նտեց . և երբ ուռեցի որ
բուն մ ու քեզի բերեմ , վրաս վաղեց ու ըս-
կրտցի իս ծծե՛լ , ինչպէս որ տես սր » :

Տիկնը ծանր երեսով մը Շուանը իր
գիրկը առաւ որ կըհեկեկարկոր , ու անիկա
իրն սենեակը տարաւ : Հոն կեցաւ մինչև
որ բարկութեան հեկիկները բոլորովին դաւ-
րեցաւ : Նտքը անիկա ծունկի վրայ բերաւ ,
և մէկ խիստ վտեմ եղանակով մը բառ որ իր
հետը աս հետեւեալ խօսքերը ըսէ . « Ո՛վ
երկնս որ Հայր իմ , բուկն ներող ողորմու-
թիւնովդ նայէ աս իմ խոճալի փոքրիկ յոճաք

ու չար սրտիս, որ հիմայ աս վայրկեանիս
 ամբոխեր է անանկ չար կիրքերով, որ ամէն
 չարիքներուն հողին միայն կրնայ հոն դնել
 անոնք: Ավ երկնաւոր շայր իմ, աս գէշ
 կիրքը վերցուր իմ վրայէս. օգնէ ինձի քու
 կին շողիովդ. և Յիսուս Քրիստոսի հա-
 մար ներէ ան չարիքներուն որ ես ասօր զոր
 ծեցի. ամէն”:

Շուշանը սաստիկ կըղողար, բայց իր մօ-
 րը ետեւէն զըռցեց աս խօսքերը. և զըռ-
 ցած ատենը իր սրտովը ուզեց որ Վստուած
 լսէ անոնք: Մայրը նորէն գիրկը առաւ ա-
 նիկս ու հարցուց թէ սրտին ամբոխումը
 գնաց մի: Պատասխան տրւաւ Շուշան թէ,
 “Չէ բոլորովն չի գնաց, մայր իմ, բայց
 լուսաղոյն է հիմայ”:
 “Ետ աղէկ ըսաւ
 մայրը. մինչև որ բոլորովն երթայ, քեզի
 մէկ պատմութիւն մը ընեմ, որնոր ինձի զը-
 ռուցեցին երբ ես պզտիկ էի. և կըլուսամ որ
 անիկս քու մտքիդ մէջը անոնկ պիտի տպա-
 ւորի ինչպէս իմինիս մէջ տպաւորեցաւ. և
 պիտի յորդորէ քեզ խղճայի՛ դաւակն, որ
 զուն ալ ինձի պէս ինքիքովդ աշխարհս քու
 չար և բորբոքած կիրքերդ իջեցունելով”:

“Պարոն մը և իր պարոնուհի կինը մեծ և
 հարուստ մտղէ էին: Բոնք միայն մէկ աղ-
 ջնի գաւակ մը ունէին. աս իրենց գաւակը
 խիտ շատ կըսիրէին, և ճշմարիտը խօսե-
 լով ինքը խիտ աղնիւ ստեղծուած մըն էր,
 շատ կայտաւ և զուարթադէմ և խանդա-
 կամ, և չափազանց գեղեցիկ. բայց քեզի
 պէս Շուշան, ան ալ գէշ կիրք մը ունէր:
 Քեզի պէս կրկատողէր կրակ կրկորէր՝ եր-
 բոր մէկ բան մը զինքը նեղ ցունէր, և քե-
 ղի պէս կըզաւնար և կըզարնէր զինքը նե-
 զացունողին: Քեզի պէս ալ միշտ բարկու-
 թիւնը իջնայէն ետև ինքնիրենը կըտրումըր
 և կամչնար, և մտքը կըղնէր որ բնաւ
 մէյմալ անանկ գէշ չըլլայ. բայց մէյմալ
 որ զըզուվէր, ամէն ան մտքը զրածնէրը
 կըմոռնար՝ ու ինքը նորէն կըբարկանար
 ինչպէս որ առաջ միշտ կընէր: Արբոր քու
 տարիքդ եկաւ հասաւ, իր մայրը պզտի մանչ
 գաւակ մը բերաւ, անուշ և մատչաղ տղեկ
 մը. իր հայրը ու մայրը շատ ուրախութիւն
 ունէին իրենց նորածին գաւակին վրայ: Բնա
 ալ անշուշտ ուրախութիւն պիտի ունենար,
 բայց սպասաւորները յիմարութեամբ ու

չարութեամբ զինքը նեղացուցին ու բարկա-
 ցուցին՝ ըսելով թէ իր հայրը ու մայրը ալ
 իր վրայ հող չեն ընէր, բոլոր իրենց սէրը
 և հաճութիւնը աս պզտի եղբօրը վրայ պի-
 տի ըլլայ, ու բնաւ չի պիտի մոմոտան իր
 վրայ: Խեղճ Բնաին կիրքը ելաւ ու սկը-
 սեց լալ և սաստիկ կանչել թէ, “Վուր
 գէշ կնիկներ էք որ ինձի ասանկ բան կըսէք,
 իմ մայրս միշտ կըսիրէ իս. գիտեմ որ կը-
 սիրէ, և ես հիմայ կերթամ կըհարցունեմ
 իրեն”:
 Բնա ըսելով ցամակեց իր մօրը սենեա-
 կը վաղեց: Սպասաւոր մը ետեւէն կանչեց
 ըսելով. “Ակոր, պէտքը չէ որ մօրդ սենեա-
 կը երթաս. անիկա քեզ չուզէր տեսնալ
 հիմայ”:
 Բնա վաղեց իր մօրը սենեակին
 դուռը բացաւ, բայց մէկէն ՚ի մէկ օտար
 կնիկ մը զինքը բռնեց, որնոր բնաւ չէր տե-
 սած առաջ. “Սիրելիս, ըսաւ աս կինը,
 չըլլար որ դուն քուկին մայրդ տեսնաս հի-
 մայ”:
 Արիշ բան ալ պիտի ըսեր, պիտի
 զըռցեր Բնաին թէ իր մայրը խիտ հի-
 ւանդ ըլլալուն պատճառով չի կրնար տես-
 նալ անիկա հիմայ, և թէ պէտք է որ ձանձ-
 ըութիւն չի տղի անոր. բայց Բնաին բար-
 կութիւնը վառելով չուզեց լսել, սկընեց
 պառաւ ու ոտքովը զայնեւ կնիկներ. ան ալ
 անոր խօսքի չի պառկելը տեսնալով՝ բռն-
 նութեամբ սենեակ մը տարաւ, և սպասա-
 ւորին պատուիրեց որ նայի թող չի տայ անոր
 դուրս ելալ ու իր մօրը սենեակը երթալ:
 Բնա աս ըսելով իր բարկութիւնը ալ է-
 վելցաւ, և աս չար սարսաւորը մէկ ինդալ
 մը փրցուց ու ըսաւ. “Աս քեզի ըսի որ քու
 մայրդ քեզ չի սիրեր հիմայ”:
 Խեղճ աղ-
 ջնիք բորբոքելով խենդ զարձաւ, վաղեց
 օրորոցին վրայ ուր որ նորածին տղեկը
 պառկեր էր: Վայեակը՝ որուն պարտքն էր
 անոր վրայ հսկել, նստած տեղը աչքերը
 ծանրընալով քնացեր էր: Աւ... ՄՏ Շու-
 շան Շուշան, ինչպէս որ դուն հիմայ Մա-
 րիամն ըրիր, Բնա բոլոր իր զօրութիւնը
 վր տղին մատուց զլիտուն զարկաւ: Տղեկը
 մէյմը թնդաց ու ալ շունչ չառաւ”:
 “Ին-
 չու, մարիկ, ինչու, կանչեց Շուշան՝ աչ-
 քէն արցունք գալով. ինչու համար ալ շունչ
 չառաւ”:
 “Մեռած էր. իր քոյրը զինքը
 մեռցուց”:
 ըսաւ մայրը: “ՄՏ մարիկ, աս
 ինչպէս կատարած աղջիկ է եղեր. մարիկ ես

անանկ չար չեմ. ես բնաւ պզտի տղեկ մը չի մեռցուցի” ըսաւ Շ ուշան հաւաքելով, երբ իր երեսը մօրը կուրծքին վրայ ծածկեց ու անոր վիզին վար կախվեցաւ : «Սիրելի զաւակս, ըսաւ մայրը վեհմ եղանակով մը . ինտոնր կըհամարձակիս զըռուցելու թէ դուն Մննաին պէս չար չես : Գուն չէի՞ր որ քու բուրը զօրութիւնովդ Վարիամին կըգարնէիլ կոր՝ չէ թէ մինակ մէկ անգամ, հասցա շատ հեղ : Եւ թէ որ Վարիամը պզտի տղեկ մը ըլլար Մննաին եղբօրը պէս, պիտի մեռցունէիր անիկա : Միայն քեզմէ մեծ և ուժով ըլլալուն համար էր որ իրօք անիկա չի մեռցուցիր . և միայն բոպէ մը մըտմտա ան տարբերութեանը վրայ որ Մննային բարկանալուն և Վարիամին քեզ բարկացունելուն մէջն է : Շ խտակը՝ Վարիամ քեզ բարկացունելու բան մը չըբաւ . յանցանքը քուկզ էր՝ ու իրաւունքը անորը . ասոր հակառակը մէկը չի կրնար զարմանար Մննային բարկութեանը վրայ, որ իր չար ըստասաւորէն ընդունեց . սակայն դուն կրնաս իմանալ՝ որ եթէ անիկա ասանկ անզրապելի կատարութեան մը մէջ ինկած չըլլար նէ, և իր մօրը սենեակին մէջը տեսած կնկանը խօսքերուն ակունջ դէեր նէ, պիտի լսէր որ իր մօրը սիրոյն պաղելէն չէր որ այնչափ օր անիկա չէր տեսեր, հասցա անոր հիւանդութեանը պատճառովը” :

«Եւ ի՞նչ արդեօք զըռուցեց Մննային մայրը անոր՝ երբոր լսեց թէ ան իր փոքրիկ նորածին զաւակը սպաննեց” . հարցուց Շ ուշան :

«Պատասխան տրեաւ մայրը թէ : «Մննա ալ մէյնալ իր սիրակին ու գեղեցիկ մայրը չի տեսաւ : Մննային ան նոյն գիշերը զողով տաւապանքով մեռաւ, իր անուշ և սիրելի զաւակին սպաննիլը լսելուն համար . և ան ալ որմէն էր եղեր” :

«ՄՍ . սիրելի մարիկ, Մննա իր ըրածին վրայ ցաւեցա՞ւ մի” :

«Սիրելիս աս ի՞նչ հարցմունք է” :

«Կուրծքմ բտել թէ՛ մայր իմ, ինչպէս ցաւեցաւ, և ինչ կերպով բաւական ցաւ ունեցաւ” :

«Իբաւ որ՝ Շ ուշան, չի գիտցվիր թէ ինչպէս ցաւ կրնար ունենալ որ բաւական ըլլար : Ի ոլոր գիտցածս աս է՝ որ ան մեծցաւ

և մեծ տիկին մը եղաւ, ու իր բոլոր կեանքին մէջ՝ մէկը անոր խնդալը չի տեսաւ” :

«Մայր իմ, շատ սուկալի բան է աս՝ թէ որ ճշմարիտ պատմութիւն է նէ” :

«Մյո՞ իմ աղջիկս . կատարեալ ճշմարիտ է աս պատմութիւնը որ քեզի ըրի, և ան կնկանը վերջը խիստ թշուաւ եղաւ” :

«Սիրելի՛ մայր իմ, ըսաւ Շ ուշան, նորէն իր աչքէն արցունքները վազելով . թող տուր ինձի որ նորէն աղօթք ընեմ Մտուծոյ՝ իմ աս դէշ կիրքս ինձմէ վերցունելու, որ չըլլայ թէ ես ալ անոր պէս թշուաւ ըլլամ” :

«Մյո՞ աղջիկս, աղօթէ՛ Մտուծոյ աս վախճանին համար . ինքը պիտի լսէ ու օրհնէ քեզ . բայց նաև շնորհակալ եղիք իրմէն քեզ մինչև հիմայ անվախճան և անհամար թշուաւութիւններէ պահելուն համար, որ այսչափ շատ կըպատահին մէկ մեղանչական բարկութեան մը” :

Մտիկա կըհաւատանք թէ բոլորովն ճշմարիտ է . ան ապերջանիկ աղջիկը էր՝ Մննայի մէջ Քրիստոսեան և Միլինկոզօն վիճակներուն ազնուական տէրջը կինը Մննայ տիկինը . և իր տղան Մյոշի վիճակին տէրըն էր՝ որ ան վիճակը Մննայ տիկինը իր հօրմէն ժառանգեր էր : Իր բարկութեան ատենը յղկիչ երկաթը յափշտակեր ու եղբօրը օրորոցին վրայ վազելով անոր գլխուն վարկեր սպաննեց էր ան : Մննայ ետև ան ընտաւ նիքին մէջը ուրիշ զուակ չէր ծներ . և ան թշուաւականը մեծ պատիւի հասաւ՝ որուն որ իր եղբայրը իրաւունքով պիտի հասնէր . և գիտէր աղէկ թէ ան իր ըրած եղեռնաւոր զարծն էր իր այնչափ մեծնալուն պատճառը : Ինքը բաղքաբարոյ էր և շատ պատուաւոր ամէնուն առջին, բայց բնաւ մէկը չի տեսաւ իր խնդալը : Գեռ պզտի օրիորդ էր ու կարգըվեցաւ Քրիստոսեան վիճակին ազնուական տէրջը հետ որ շատ դէշ էրիկ էր իր կնկանը, ու թաքաւորին դեմ ապստամբութիւն ընելով 1746ին գլխատուեցաւ :

Խելացի ուղիք :

Միքիկէի մէջ Ոսկնտոտացիներուն մէջը բարօղիչն մէկը աս հարցումը ըրի որ է թէ . «Մեկի՞նք մենք մէկ բան մը, որ անիկա Մտուծմէ ընդունած չենք” : Ինչ տարեկ ան աղջիկ մը խօզոյն պատասխան տրեւր է թէ, «Ըրամբես պարծ մեզքը” :

Գանջ եւ սիրոյ :

ՄՏԵՆՕՐ երկու հոգի մէկ լան գետի մը եղերքը կրքնակէին , որուն զիմացի կողմը աղէկ զուարճարի երկիր մըն էր : Լանք ատեն մը յաջողութեան մէջ յառաջ դացին , բայց վերջապէս մէկին վրայ ձախորդութիւն եկաւ : Ինքը իր առողջութիւնը կորսնցուց . իր կենդանիները մեռան . իր արտին ցորենը խորշակով վարներվեցաւ : Կարգը աղքատութեան մէջ ինկաւ և իր բարեկամները երես զարձուցին իրմէն , ա՛նանկ որ օրէ օր իր աչքը ան զիմացի կողմի աղէկ երկրին վրայ ձգէր . որ հազիւ թէ կը տեսնուէր , և փափաքեցաւ հոն ըլլալ : Կային բանի մը անձինք ալ որ զինքը կը խղճային , և մտքերնուն մէջ կըխորհէին թէ , « Կ'ս ինչ ասկերջանիկ մարդ է . և իր զրացինը ինչպէս երջանիկ կեանք կը վարէ » :

Կա զրացինը օրէ օր իր ասորանքը է վերցուց . ինքը հարստացաւ , շատ բարեկամներ ստացաւ , և բոլոր գործքերուն մէջը յաջողութեամբ յառաջացաւ : Իր շտեմարանները քակեց և մեծյուց անոնք . իր ամբարները ցորենով լեցվեցան , և իր արտին մէջը առատ ցորենի հոնձք մը պատրաստ էր հնձելու : Ետտէրը կընտխանէին մեծատունին վրայ , և կըկարծէին թէ ինքը բանի մը կարօտութիւն չունի :

Կտենէ մը ետեւ աս երկու մարդոցը հրաման մը եկաւ , որուն պարտաւոր էին հնազանդիլ . աս հրամանը էր՝ իրենց բնակարանները ձգել , և գետին մէկալ կողմը անցնիլ : Բայց սակայն աս հրամանը շատ տարբեր կերպով ընդունեցին աս երկու մարդիկը : Եղբ ար չափազանց ուրախացաւ , ինչու որ ինքը բան մը չէ պիտի կորսնցունէր , և ամէն բան պիտի վատարկէր : Ինքը փափոքով ուզէր գատուիլ իր տեղէն , ուրովհետեւ խել մը ատեն էր որ իր յոյսը գետին անգիի կողմին վրայ դրած էր : Բայց հարուստը շիւթութեան մէջ ինկաւ . իր գանձը իրեն հիմակվան ունեցած տեղին մէջն էր , և ուր որ գանձը է՝ սիրտն ալ հոն կը ըլլայ : Երջափ բարեք որ ժողվէր մէ յոտեղ գիղէր էր , այնչափ իր նեղութիւնը եկելուցուցէր էր . ուստի ցաւով իր բնակարանը

ձգեց , և յուսահատութիւնով գետին մէկալ կողմը անցաւ :

Ո՛վ կարդացող , քուկին օրերդ համբը ված են . քու ժամանակդ շուտով կըհասնի կըվերջանալոր : Եղբ ատ ես մի , երկնաւոր հարստութիւններ փնտրուէ , և քու աղքատութեանդ մէջը մի յուսահատիր : Կարնաւ ես մի . մի խնդար քու հարստութեանդ վըրայ : Քուկին երկրաւոր ժառանգութիւնդ պիտի ձգվի . մահին գետը պիտի անցնըվի : Բերեմն դուն քուկին երկրաւոր ստացուածք ներնուդ կապված ես , եթէ քուկին յոյսդ և յօժարութիւնդ գետին մէկալ կողմին վրայ դրած ես : Եղբ ատ և հարուստ թող միտքերնին բերեն թէ իրենց հանգստութեան տեղը ասիկա չէ , ինչու որ պղծըված ասպական ված է : Սիրտերնիս Բստուծոյ վրայ պարտի ըլլալ , չէ նէ հիմակվան աղքատութիւնը ասպունի թշուառութեան , և հիմակվան հարստութիւնը դալու աղքատութեան և վայելուն պիտի տանի հասցունէ մեղ :

Սուրբ Կրոյ Բովանդակութիւնը և Երկրային Վերնորոգիչ :

ԹՎ , որ Բստուածաբանական գիտութիւնը մարմին մը սեպելու ըլլանք , Վրբիստոս ան մարմինին հոգին է : ԹՎ որ Բստուածաբանութիւնը արեգակնային դրութիւնը ըլլալ կարծենք , Վրբիստոս է արեգակը որ աս դրութեան ամէն մասերուն լոյս և կենդանութիւն կուտայ : Մէկզի վերցուր Վրբիստոսի Բստուածութիւնը և իր բրած հաշտութիւնը , ու շին Կտակարանին բոլոր արարողութիւնները կերեւան մեզի իբրև ճնչին անօգուտ բաներու հաւաքում մը : Մէկզի վերցուր Վրբիստոսի Թաղաւորական փառքը , ու Վարդարէութիւնը իր գորութիւնը և գեղեցկութիւնը կըկորսնցունէ : Մէկզի վերցուր Վրբիստոսի մահը , և Բեւտարանը ոչինչ կըլլայ , կամ կըզազարի կորսըված մեղաւորներուն աւետեաց լուր տըւող ըլլալէն որ հիմայ կը պարծենայ ըլլալ : Մէկզի վերցուր Վրբիստոսի սէրը , ու Կործնական կրօնքը կըզըրկըվի իր խիստ զօրաւոր շարժաւիթներէն , Բեւտարանական հետեւութիւնը իրեն սեպ հական փառքէն , և բուն իսկ Արիիները և ընն զմայլեցուցիչ ուրախութիւններէն :

Քրիստոս շարժարաններուն շրջան :

ՄԻ՛ր փրկիչին բոլոր կեանքը՝ մտուրին մէջէն մինչև խաչին վրայ , չորջարանաց շրթոյ մըն էր : Մէջ տեղը ինկածներուն բոլորն ալ յարմարաւոր էր : Իր վիճակը և ապրուստը բոլոր իր կեանքին մէջը աղէկ յարմարեցան անանկ աղքատիկ սկրսվածքի մը , և անանկ անարգական վախճանի մը : Պարտաւորեցաւ փախչել իր եղած տեղէն՝ երբոր դու ինքը կարող չէր քայլել , և մինչև ինքզինքը ցուցնելու ստոնք մէկ խիտո նրաւատ և անարգ վիճակի մը մէջ ապրեցաւ , ինչպէս հիւսի մը որդի : Եւ ետքը իր ամենէն աղէկ գործքերուն նախանձութիւնով ու նախատանքով հատուցում եղաւ , արբեցող կանչովելով , ու դեւերուն իշխանովը դեւերը հանող : Իր կեանքը վերցունելու համար շատ անգամ որոգայթ լարվեցաւ իրեն և փնտրուվեցաւ :

Կարգացող , դուն ալ քու ծնունդովը ու կեանքովը աղքատիկ ես մի , անարգրված , սուտ տեղը դատված ու նախապայման ես մի . նայէ թէ ինչպէս էր ինքը որ քեզմէ եվելի իրաւունք ունէր աշխարհի մէջ ընդունելի ըլլալու : Գուն ես ուրանար թէ աշխարհս իրենը չէր . « Եւ շխարհի մէջն էր , և աշխարհը իրմով եղաւ , ու աշխարհ անիկա չի ճնչցաւ » : Բարեկամներդ խառութեամբ կրթաբի՛ն քու հետդ , « Ինքը իրեններուն եկաւ , և իրենները զինքը չընդունեցին » : Մէկ աղքատիկ խրճիթ մը ունիս , կամ անկից գուրս վրա ընտրված ես ու բնակարան չունիս , և ամեն կերպով աղքատ և անհասն դիտու ես . ինքը այնչափ աղքատ էր որչափ որ կարելի է քեզի ըլլալ . և իր գլուխը քնելու տեղ մը չունէր , երբոր ազուկները որջ և երկինքին թռչունները բոյն ունէին : Բայց անկից ՚ի դատ մտնում թէ վերջը ինչ չարջարանքներ քաշեց աշխարհի մեղքին համար : Ի՞նչ որ քու կեանքդ կարճընայ մէկ ագէտալի մահով մը , կամ քու ծաղկեալ երևուստարդութեանդ տարիներուն մէջ , չես կրնար իր վրան նայիլ որ ինքը աս երկու կերպովս քեզմէ առաջ զնայ իբրև քու աւաջնորդդ : Եւ ինչպէս խայտառակ կերպ

պով մը : Գաւազանով ծեծվեցաւ , սպտակ կերաւ , Թուք ընդունեց երեսներուն վրայ , ու ամենուն համբերեց : « Իր կունակը ծեծերու դէմ դրաւ » . և ետքը ինչպէս նոյն մարգարէն կրակ , « Եւ նորէններուն մէջը սեպվեցաւ » . Եւ . . . 87 . 12 : Երբոր բոլոր աս խոյտառակ կութիներովը զինքը չարջարեցին՝ երկու գողերուն մէջ տեղը կախեցին անիկա , ու անկից անցնողները գլուխին կը շարժէին , ու նստառնքներով կը ծակէին անիկա իբրև մէկ նշան մը խաչին վրայ դրված . կանարգ էին ու կրակին . « Կրիշները ապրեցուց , ինքը զինքը չի կրնար ապրեցունել » : « Բայց ան խաչը յանձն առաւ , ու ամօթը բանի տեղ չի սեպեց » կրակ առաքեալը : Եւր . Ժ . 2 :

Քրիստոս շարժարաններուն համար մտառ :

ՄԻ՛ր քու խղճմտանքդ բոլորովին ահի ու դողի մէջ կիցնայ քու անցած մեղքերուդ յիշատակութիւնովը , ու դուր քու վրայ կիցարձ սիկկոր սաստիկ բռնութեամբ , ինչը լինելով որ քեզ մեղաց հեղեղներուն և ահագին ծովերուն մէջը ընկղմ , քեզ սարսափեցունէ և Քրիստոսէն ետ ձգէ , անատենը դուն քեզ զինուորէ ասոր նման մտածութիւններով կամ խօսքերով : Քրիստոս Որդին Աստուծոյ աշխարհ եկաւ ոչ սուրբերուն՝ արդարներուն՝ արժանաւորներուն և անանկներուն համար որ իր բարեկամներն էին , հապա անօրէն մեղաւորներուն համար , անարժաններուն համար , և իր թշնամիներուն համար : Եւստի թէ որ սատանան կրակ քեզի թէ՛ դուն մեղաւոր ես՝ և անոր համար պիտի դատ սպարտըլիս , անատենը պատասխան տուր իրեն ու ըսէ . Իրաւ ես . բայց մեղաւոր ըլլալուս համար պիտի արդարանամ ու փրկվիմ ես : Եւ թէ որ ըսէ՛ Զե . հապա մեղաւորները պիտի դատասպարտըլին , պատասխան տուր իրեն ու ըսէ . Զե . քանզի ես Քրիստոսի կըղի՞մ , որ ինքզինքը իմ մեղքերուս համար տըւաւ . ուստի դուն՝ սվ նստանայ , իս մեղաւոր կոչելովդ ինձի դէնք և վահան կուտասկոր քու դէմդ ըլլալու , որ քուն բուկին սուրովը քու վեղք կըտրեմ , ու քեզ ոտքիս տակը կոխկուտեմ :

Մարկ . Ժ . 28 : Լուսն . Ե . 6 - 8 :

Մտուր . Ե . 12 : — Լուսն , փրկիչ :

Երկուսն էլ Բարսիլ :

ՈՐՉՐԻ շատ անգամ կըլլայ որ փորձու թեան մէջ եղող Քրիստոնեան իր քաջածնեղութիւնները իրեն երկնաւոր շօրը տըհաճութեան նշանները համարի :

Կրպտահրի թէ փոքրիկ մէջ աղքատ մարդ մը իր բնական տեղին Ապիսկոպոսին քնաց , տրտում երեսով և կտարած սրտով : « Զայր , ըսաւ աղքատը խորին խոնարհութեամբ . ես մէկ մեղաւոր մ'ն եմ . ես կ'իմանամ որ մեղաւոր եմ , և խոնարհ սքար կ'սրջթիմ հաւատքի համար , բայց տակաւին երկբայութիւններու մէջ թաղած եմ : Բնշուշտ թէ որ ես Բստուճոյ աչքէն ինկած չըլլայի նէ , ինքը իս չի պիտի ձգէր հողին'րուն թշնամիին հետը ասանկ պատ'րալ էլ » :

Երկուսնուր մարդ սիրութեամբ սկսեց միմիւրեւ իր տրտում որդին պարզէս :

« Գողգ Խոյի թագաւորը երկու ամիոյ ունի զանազան տեղումք , ու անոնց երկուքին ալ մէկմէկ զորազլուխ կրխրկէ : Սոնթէլ պէրիի ամրոցը երկրի ներսի կողմը վտանգէ հեռու տեղ մըն է . բայց Լա Ռօշէլի ամրոցը ծովին եղ'րքն է , ուր շարունակ պաշտօնան մէջ ինչալու վտանգին մէջնէ : Հիմայ ան երկու զորազլուխներուն որը կըկարծես թէ թագաւորին առջևը էվ'րօք յսրդի է . Լա Ռօշէլը զորազլուխը թէ Սոնթէլպէրիինը » :

Պատասխան տըլաւ աղքատիկը թէ , « Բնտար սկիս թագաւորը ամէնէն յարդի ան կ'աւելի որ ամէնէն էվ'ր զժուարին քործի վրայ է , և ամէնէն մեծ վտանգներու հէմ կ'ըլլայ » :

« Հիտ սկ պատասխան տըլիք ըսաւ Ապիսկոպոսը . և հիմայ աս բանա քուկին և իմ վիճակիս յարմարուր . ինչու որ իմ սիրտս Սոնթէլպէրիի ամրոցին նման է , և քու սիրտդ Լա Ռօշէլի ամրոցին նման է » :

Կա լն : Ժառի իւ շայ :

ՔՐԻՍՏՈՒ մէկ սրտմուտիւն մը պիտի բնամ խիստ նշանաւոր խորտուբորտ և ծաւաւուաւ կողնի ծաւի մը վրայ : Ըստ ծաւը տնանսլը համար մէկ մարդ տար մըն ձամբայ քալելը բանի տեղ չի սեպեր :

Կաղնի . Եղէ պատը :

Մէկ որ մը բարեկամի մը հետ որ ժուկուգայի , ինքը ինծի ցուցուց ան ծաւը , և ըսաւ . « Չե՛ս կարծեր որ աս ծաւը խիստ գեղեցիկ ծաւ մըն է » : Լսաւ ալ իմ անկէս անանկ կարծելս զըուցեցի : « Լսէ՛ս կարծեր որ իր բունն ալ խիստ պիտի է » , ըսաւ իմ բարեկամս : Բնշուշտ ես անկէս բարեկամիս ինծի ըսածին պէս ըլլալ հաւատացի . բայց ինչպէս զարմացայ երբոր ծաւին մօտեցայ և անոր մէկալ կողմը նայելով իմ սխարմունքս գտայ :

Ծաւը թէպէտ և գեղեցիկ կերևար մէկ կողմէն , և աղւոր ոտեր ու անհամար տերևներ արձըկեր էր , բայց սակայն անոր մեւ կողմը բոլորովին փտեր ոճնչացեր էր : Չէ թէ լսի խառն մը ունէր ան , հապա ծաւին ան կողմը բոլորովին հատեր էր կեղևովը ու բունովը . և աղէկ երկյած մասին մէջի կողմն ալ լուցկիք կամ արեթ դարձեր էր հաղորաւոր մանտրոնիկ կլոր ծակերով որ ճճիները ու որդերը դործեր էին , անանկ որ կըթըւեր թէ անոր ամէն կողմերը հրացանի զնտակներով ծակծրկեր էին : Լսա իմ կեանքիս մէջը շատ փտած ծաւեր տեսայ , բայց ընու չի տեսայ անանկ ծաւ մը որ աս կողնին չափ զիս խաբեր :

Կայնեցանք հոն ատեն մը ծաւին վրայ նայելով , որ կըթուէր թէ մէկ պիտանի դաս մը կուտար մեզի : Ըն անիկա կեցեր էր իր աղէկ կողմը դէպ 'ի ձամբուն դարձուցած , ուրկից որ մարդիկ կանցնին : Թարմ ու դալար կերևար . իր տերևները արձըկեր էր , իր կլոր կլոր պտուղները տըւեր էր . և սակայն անկէս սիրտ չուներ , իր ներսի կողմը փտեր էր :

Մէկ ծաւ մը առանց սրտի գոնալը քիչ մը սիրտը կրկտորէ . հապա քանի է վերօք անանկ պիտի ընէ ան նշն վիճակին մէջը մէկ մարդ մը գոնալը . և սակայն խիստ կաւելի բան մըն է սակիս :

Կրնաս ինծի զըուցել թէ դուն սիրտ մը ունիս , և թէ բոլոր ուրիշ մարդիկ ալ մէկմէկ սիրտ ունին . բայց թէ որ քու սիրտը Բստուճոյ առջևը շտտակ չէ , դուն ան կողնին էվ'րի աղէկ մը չես : Բոլոր

Լուցկիք , Երեթ . Կա : — Թարմ . Բաղ : — Կալար . Եղէ :

քուկին ունեցածներդ Մտուած տրւաւ քեզի , և անոնց փոխարէնը ինքր կրսէ թէ : « Մրդեակ , քուկին սիրտդ ինձի տուր » :

Կարելի է որ դուն ան կաղնի ծառին պէս ծաղկած երևաս , կանանց տերևներ տաս յուսով լեցուն , պտուղներ՝ դրսըվանց բարի վարքի . բայց ամէն ասոնցմով հնար է որ խաբէբայ մը ըլլաս դուն , և Մտուած սիրելու սիրտ չունենաս : Ըմէն ասոնք քու վրադ ունենալով կարելի է որ ներսըվանց փտած ըլլաս :

Կուզեմ որ դուն տեսած ըլլայիր ան կաղնի ծառը ինչու որ անատենը ալ աղէկ պիտի հասկընայիր թէ արտաքին երևոյթ ներքինութիւն խաբէբայ են երբեմն : Բայց թէպէտ և կաղնի ծառերը կրխաբխբէն մեղ երբեմն , բան մը կայ՝ որ անոնցմէ է վելի խաբէբայ է . Մտուածոյ բանը կրսէ թէ , « Սիրտը ամէն բանէն խորունկ է , և ո՛վ կրնայ դիտնուլ անիկա » : Երէմ . ԺԷ . 9 :

Հիմայ կուզեմ որ քու սիրտդ փորձես և քննես , ինչու որ եթէ դուն ասանկ ընես կամ չընես՝ անտարակոյս Մտուած պիտի ընէ ան : « Աս տէր՝ սիրտերը կըքննեմ ու երկկամունքները կըփորձեմ » , ամէն մէկուն իրեն ճամբաներուն պէս տալու , ու իրեն գործքին պտուղին պէս » : Երէմ . ԺԷ . 10 :

Հիմայ վայրկեանի մը չափ մտմտա ան ճարտարապետին կամ նաւ շինողին սիրտը կտորեւուն վրայ , որ իր յոյսը ան ծառին վրայ դնելով մէկ աղէկ գերան մը հանելու անկից , կըգտնայ որ սիրտ չունի , որ իր ներքի կողմէն փտած է ան :

Եւ չէ՞ս մտմտար որ կենաց և փառաց Տէրը քու գեղեցիկ երևոյթներովդ իր ծառայութեանը մէջ իբրև առանց սրտի բեզ պիտի գտնայ , և քու վրայովդ եղած բոլոր իննամքներէն ու հոգածութիւնէն ետքը՝ մարդոց և հրեշտակներուն առջևը պիտի ցուցնէ թէ դուն ներսըվանց փտած ես :

Խիստ հաւանական է որ ան ծառը հարուրաւոր մարդիկ խաբէց , ինչու որ անոր քովէն անցնողները հազիւ թէ պիտի կարծեն որ անանկ աղէկ երևոյթ ունեցող ծառ մը այսչափ փտած և կորսըված ըլլայ : Կարգացող , գունն ինտոնր ես : Երդեօք խաբէբայ ես մի դուն : Կարելի է որ ուրիշներ

ըր և ինքրդինքդ անգամ խաբէցիր , բայց հնար չէ քեզի Մտուած խաբել :

Ան ծառը՝ թէպէտ և գեղեցիկ և ծաղկած ինչպէս որ հիմայ կերևայ , հաւանական չէ որ շատ տարիներ մնայ ան , ինչու որ սիրտ չունի : Ար սատերը պիտի փտին , անանկ որ ոչ պտուղ և ոչ կանանց տերևներ պիտի տեսնըվին անոնց վրայ . և անատենը՝ գուցէ ծառին Տէրը պիտի բսէ , « Եթէ հին և առանց սրտի կաղնին ալ ոչ շուք կուտայ , ոչ ոչխարներուն հօտին ծածկոյթ մը կըլլայ , և ոչ գեղեցիկ ու հաճելի կերևայ . կտրելու է ատիկա » : « Ատրէ՛ ատիկա . ինչո՞ւ համար պիտի խափանէ գետինը » : Գ . 1 . ԺԴ . 7 :


Սիրտը կենդանիներուն վրայ :

ՄԻՋՄՏ կենդանիներուն տեսակը երկրիս երեսին վրայ գտնըված բոյսերուն տեսակէն շատ է : Բնաբանին մէկը՝ կտոր մը անձրևի ջուրին մէջը՝ որ քանի մը օր կեցեր էր , անհամար ճճիներ տեսաւ , որոնք աւազի մը հատէն հազարապատիկ պզտիկ էին . և մեղուն ինչ համեմատութիւն ունի նէ ձիին հետ , ան նոյն համեմատութիւնը ունէին երևիլ ըսված պզտի որդին հետ : Մէկ ձուկին փորի հաւկիթը քննելով՝ գըտաւ որ երկրիս վրայ գտնըված կենդանի մարդիկներէն էվելի կենդանիներ կային անոր մէջը . և անոնց համեմատական չափը իր գլխուն մաղին լայնութեանը հետ ստուգելու համար մէկ կանան մը բանեցուց՝ որով գտնըվեցաւ թէ աս ամենափոքրիկ կին գանիներուն 216,000 հատը հաւասար մեծութիւն կունենային մէկ գլխաի մը , որուն տրամագիծը մազի մը լայնութիւն ունի միայն : Ինչպէս սքանչելի են Մանակարողին հրաջքները :

Կերպարներն :

« Ի՞նչ մեծ բան , ի՞նչ մեծ բան ըրաւ Վրիստօս քեզի համար որ այսչափ չարչարանքներու կը համբերես » , կրտէր հեթանոս բունաւոր մը մէկ Վրիստոնեսայի մը , երբոր անողորմաբար գրկեթէ մեռցունելու աստիճան ծեծ կըբաշէր անոր որ իր հաւատքը ուրանայ : « Ի՞նչ մեծ բանը պատահեցաւ տրւաւ Վրիստոնեսան , որ զիս կըկարողացունէ քեզի ներքէլ , թէ և դուն այսչափ անողորմաբար կըվարիս իմ հետս » :

Մարիկամուտը : Գեօգրէր : — Վերան . Կիլիկ :



Երեւոյ :

ԼՐԵՒԿԻՐ 30 տարին անգամ մը կը պըտորտի արեգակին բոլորտիքը և անկից 999,000,000 մղոն հեռու է : Իր տրամագիծը է 79,000 մղոն , և իր բոլոր մարմինը 900 անգամ մեծ է երկրէս . և սակայն աս իր աստիճանի մարմնովը տասը ժամին մէջը մէկ անգամ կը դառնայ իր առանցքին վրայ : Աստի Լըրեակը 25,000էն է վելի օրական շրջան կը կատարէ իր մէկ տարին մէջը , և ասկից կը հեռուի որ իր տարին 25,000 օրէն է վել ունի , որնոր մեր 10,000 օրէն է վել կընէ : Լըրեակը արեգակէն խիստ հեռու ըլլալով , մեր վայելած լոյսին և ջերմութեանը իննբուն մասին միայն մէկ մասը կընդունի : Բայց աս պակասութիւնը քիչ մը լեցունելու համար որ արեգակին հեռաւորութենէն պատճառած է : Լըրեակը եօթը հատ լուսին կամ արբանեակ ունի , որոնք իր բոլորտիքը կը դառնան զանազան հեռաւորութեամբ և տարբեր ժամանակով 1 օրէն մինչև 80 օրը : Ինչպէս որ լուսնթաղը իր կամարներովը կամ դօտիներովը կորոշվի ուրիշ մոլորակներէն , ասանկ ալ Լըրեակը իր մանեակովը : Լըրեակը զիտակով նայվի աս մոլորակին մեծ լուսաւոր շրջապատ մը կերևայ իր բոլորտիքը : Աս լուսաւոր շրջապատը կամ մանեակը ստոյգ երկու հատ է իրարու մէջ , որոնք մութ միջոցով մը իրարմէ կը դառնան , և իրարու չեն դպչիր : Այլ ալ ներսի կողմի մանեակը մոլորակին մարմինին կը դպչի . հասա հաշիւով գրեթէ 30,000 մղոն հեռաւորութիւն կայ անոնց մէջը : Երեսուցի մանեակին դուրսի շրջապատը է 640,000 մղոն , և լայնութիւնը դուրսի շրջապատէն մինչև ներսի շրջապատը 7200 մղոն , կամ գրեթէ մեր երկրին տրամագիծին հետը հաւասար է : Լըրեակ մանեակին մէջ տեղի մութ միջոցը 2800 մղոն է :

Աս աստիճանի յաւելումը մոլորակին հետը կը պըտորտի արեգակին բոլորտիքը , և

նոր հետը կը կատարէ օրական շրջանները , և Լըրեակին կարծածին պէս պնդակաղմ գոյացութիւն մըն է , բուն մոլորակին մարմինին թանձրութեանը հաւասար :

Աստեղաբաշխներուն մէջը միշտ մեծ գննութիւն և խնդիր եղաւ Լըրեակին մանեակներուն վրայ , թէ այսչափ աստիճանի յաւելումը և բոլոր ուրիշ մոլորակներէն այսչափ տարբեր երևոյթի տեսքը ինչ պաշտօն պիտի ունենայ : Իր ամէնէն դիւրիմայ պաշտօններուն մէկը կերևայ թէ արեգակին լոյսը մոլորակին մարմինին վրայ ցոլացունէն է . և կարելի է թէ ջերմութիւնն ալ կը ցոլացունէ . որպէս զի անոր կլիմային սաստիկ ցրտութիւնը քիչ մը կակուղցընէ :

Սոթութեան լոյս :

ԼՐԵՒԿԻՐ չեմ գիտեր ես մէկ ուրիշ բան մը որ այնչափ եղեռնաւոր այնչափ անարգ և այնչափ ծաղրական բան ըլլայ , որչափ որ ստուութիւնն է : Ստուութիւնը կամ չարութեան պտուղ է կամ վախկոտութեան և կամ ունայնասիրութեան . և հասարակօրէն աս իրեք բանին մէջն ալ իր ընելու օգուտը կը կորսնցունէ , որովհետեւ սուտ խօսքերը կանուխ կամ ուշ միշտ երևան կըլլան : Թէ որ ես չարութեամբ սուտ մը զրուցեմ մէկուն ընելու շահին կամ անունին դպչելու , իրաւ կրնամ աստեղ մը վնասել անոր , բայց պէտք է որ անտարակոյս գիտնամ թէ վերջապէս ես աս բանիս համար մեծ նեղութիւն պիտի քաշեմ . ինչու որ իմ սուտս երևան ելածին պէս (ինչպէս որ անշուշտ անանկ պիտի ըլլայ) . իմ համբաւս պիտի կորսնցունեմ իմ ըրած անարժան ջանքիս համար . և անկից ետքը ան մարդուն դէմ ինչ որ խօսիմ նէ անոր վնասելու համար , զրպարտութեան տեղ պիտի անցնի , թէ և ճշմարիտ ըլլայ իմ ըսածը :

Թէ որ սուտ խօսիմ կամ երկդիմի խօսքեր ընեմ իմ ըսած կամ ըրած բանիս վրայով ինքրդինքրս արդարացունելու համար , և ան իմ ըսած կամ ըրած բանիս պատճառովը ինծի ըլլալու վնասէն կամ ամօթէն աղտոտելու համար , մէկէն իմ վախս երևան կը հանեմ , ինչպէս նաև իմ ստուութիւնս . և ազատութիւն ստանալու տեղը միայն իմ վնասս և ամօթս կէվել լցունեմ : Աս զիս մար

զոյ մէջը ամէնէն ցածր և անարգը ըլլալ կըրցուցընեմ, և տարակոյս չունիմ որ միշտ ասանկ պիտի նային իմ վրաս: Ախր վը սանգը հեռացուցնելուն տեղը անիկա մտ կըբերէ: Թէ որ մէկը դժբարդութեամբ յանցաւոր գտնուի, ազնուութիւն է ազատաբար իր յանցանքը խտտովանելը: Բնիկ է մէկ հատիկ ճամբան հատուցում ընելու, և մէկ հատիկ ճամբան ներում գտնալու. խօսքերուն երկդիմութիւնը և խտնակութիւնը՝ ներկայ վտանգ մը կամ դժպտտեհութիւն մը անցունելու համար, անանկ անարգ բան է և անանկ վախկոտ կըրցուցընէ մարդը, որ սլ անոնք կըդորձածէ նէ միշտ արժանի է օտքի տակ լինալու և շատ անգամ անանկ պիտի ըլլայ:

Ուրիշ կերպ սուտեր ալ կան որոնք թէ պէտ իրենցմէ ըստ բաւականին անվնաս են, բայց խիստ ծողրական: Ըն սուտերը կուգեմ նշանակել որոնք սխալ ունայնատիրութենէ առաջ եկած են, և վերջսպէս խօսողը կըցածցունեն և խայտառակ կենն իրենց անտարակոյս երևան ելլալովը: Ըսոնք պատմողական սուտերն են, որոնցմով խօսողը կըկարծէ թէ մեծ պատիւ պիտի ընգունի լողներէն: Ինքը միշտ մեծ մեծ բաներ կըստուի իր վրայովը. անանկ վասն ներում մէջ ինչիսմ կըրցուցընէ ինքրդինքը, որոնցմէ իրմէ ՚ի զատ ուրիշ մէկը բնա չէ կըցեր ազատ ըլլալ. ինքը բուն իր աչքովը տեսած է կրսէ ամէն բաները որ ուրիշ ճարդիկ միայն ըսած կամ կարդայած են անոնց վրայով, և կուարծենայ թէ ինքը մէկ օրվան մէջ այնչափ ճամբայ դայեր է, որչափ խիստ արագ սուրհանդակ մը երկու օրը բնա չէ կըցեր երթալ: Ըս իր զուցած սուտերուն բոլորը շատ չանցած երևան կ'ըլլայ, և նոյն ատենը ինքը բոլոր աշխարհի խախը ու խայտառակ կըլլայ:

Սուսմէ ուրեմն՝ քանի որ կ'ապրիս, թէ անկրեպ ճշմարտութիւնը միայն քեզ կընայ աս աշխարհէս անցունել առանց քու խղճմբասնքիդ կամ քու պատիւիդ վնասելու: Ճշմարտութիւնը չէ թէ միայն քու պարտաւորութիւնդ է, հասկանալ քուկին օգուող:

Սրոնքը կըբըզինքնիս ճանչնալով կըսիրսի, և Քստուած ճանչնալովնիս կըկատարեալործի:

Խոսարեմնը անբարեմալ ըլլալու է:

ՄԻՍՈՒՍԻՄԻՆԻ վայրենի Բմերիգայոց հետը մեծ առուտուր ունեցող պարոնին մէկը աս հետեւեալ պատմութիւնը կընէ, որ անտարակոյս ճշմարիտ պատմութիւն մըն է: Գլօվէր անունով իշխան մը բարկութեան ատեն մէկ ուրիշ վայրենի մարդ մը կըգործնէ կըմեռցունէկոր: Ըս վայրենինն ըսն մէջը անխոփոխելի կանոն է որ եթէ մարդ մը մէկ ուրիշը մեռցունէ նէ ինքն ալ մեռնելու է. և աս պատիժը՝ իրենց սովորութեանը պէս, մեռնող մարդուն մտ բարեկամները կուտան անոր: Աստի անոնք մէկ տեղ եկան՝ և խեղճ Գլօվէր իրենց ձեռքն էր, անոր վերջին վճիւր կտրելու և կեանքը կարճըցունելու համար: Գլօվէր իր դատաւորներէն ինզիրք ըրաւ որ մեռնելէն առաջ շնորհք մը ընեն իրեն. և կըյուսար որ իբրև քաջ թշնամիներ իրեն ինզիրքը կատարելու են, որովհետև ան իր վերջին ընելու ինզիրքն էր: Աւ իր խընդրած շնորհքը էր՝ որ իրեն թող տան գուսթ մը օղի ալ խմել և մէկ ծխախմբը մըն ալ քաշել: Ըսանկ մէկ պղտի ինզիրքը կատարելու հաճութիւն տըւին, և խոստացան պատու մինչև որ օղին խմէ ու ծուխը քաշէ: Գլօվէր անոնցմէ աս խօսքը առնելէն ետև հասկըրուց իրենց՝ որ ինքը բնա միտք չունէր ան իր ըսածները ընելու: Ըհաս վայրենի մարդիկը անանկ սրբազան կըհամարին իրենց խոստմունքը, որ անով Գլօվէր իր կեանքը աղտուց մինչև հիմայ, և աս դիպուածս տասը տարի առաջ պատահեցաւ:

Պակ խոսարելու էնայ:

Թէ որ քու գիտութեանդ և առաքինութեանդ վը յ գեղեցկութիւն մը կուգես էվելցունել, հասմատ կենցաղավարութիւն մը սորվէ: Ինչևէցե երեւել բանի մը մէջ գերազանց գանրվելը մեծ բան է. բայց մէկը իր գիտութեանը և առաքինութեանը վրայ չի հպարտանայ նէ, մեծագոյն բան է: Թէ որ գուն բնական ձրքերու տէրես, մշտմիտա որ անոնք Ըստուածային բարութեանը պարգևներն են քեզի արված: Թէ որ գուն քու միտք բանեցուցիր և առաքինութիւն սորվելու ետեւեկար, միայն քու պարտաւորութիւնդ կատարեցիր, և ասանկով հպարտանալու պատճառ մը չունիս:

Մանուսան անկողին:

ԻՆՎԵՊԻՍ արտում և տխուր է ան անկողինը որուն վրայ երկրնցեր է հալած ու մաշած մարմինը, առանց ուրախութեան նշան մը ցուցրին յաւիտենական օրվան արշարոյսին ծագելուն համար: Ըն թշուառական ասերը մանկի մաշած մարմինն վրայ ոչ ստտեղափայլ պայծառութիւն կրտես նրվիկոր, ոչ քերովեական թևեր կրտաւառնինկոր: Բարեկամներուն բազուկները օջինչ տեղը օգնութիւն կը համեն: սիրելիներուն սիրտերը փուճ ու պարտապ տեղը կը բացվին: ոչ կենդանացուցիչ զօրութիւնով կը թափի բորբոքեալ միտքը, ոչ զմայլելի ուրախութիւններով կը լինայ՝ կը բաջարելի՝ և կը յափշտակի հոգին: Ահ զժուարին բան է մեռնիլ անոր՝ որնոր Քրիստոնեական հաւատքին միջնարդութիւններէն զուրկ է, երբոր անցեալը ներկան և ապառնին ան ստեղծի վճիռը կը բերին իր դէմը թէ ինք բոլորովին կորսնված է. երբոր արտ քրին մարդուն կործանման ատենը ներքին մարդը զօրացունելու բարձր բազուկ մը չի կայ:

Բայց՝ ո՞վ խնդրութեանս, ինչպէս կա կող է մահուան անկողինը, ինչ զիւրկն և բազմալի բան է մեռնիլը, երբոր Բստուծոյ խօսքին միջնարդական խտտումները ներդալ անձին միտքին առջևը յայտ յան զիման կը բացվին: Արբոր հոգին ան խտտմանքներուն փափաքելով, յաւիտենական Բարեկէն Քարին վրայ հաստատվելով, ու զօրութիւններուն տէր ջը ուժով վեր վեր նստով կը պատեբաղմի ան այլանդակ դազանին մահին հետը, նոյն ասպարէզն մէջը, ուր որ Բստուածորդին պատեբաղմեցաւ ու յաղթեց անոր: Ըն ատենն է որ մարդ կը նստի ան կործանած սիւներուն իր մարմինն անդամներուն վրայ՝ որոնցմով երբեմն ծիծաղելով կը պարծենար, և իր կործանեալ հոգեղէն խորանը անշարժ կը տեսնայ: Ըն ատեն նորափետուր թևեր առած իր կապանքները կը կտորտէ, և կը թռչի կերթայ ճշունջենաւոր լոյսին մէջը յաւիտենական հանդէսը:

Թէ որ Քրիստոսի հետ ապրիլ կողմնը երկնից մէջ, պէտք է որ իրեն համար ապրինք երկրի վրայ:

Ընդհանուր Լուսնա:

ՊՆՈՒՄՆՈՒՄ Ընդհանուրութեան ատենն շատ կը խօսէր: Մարենդոյի յաղթութենէն ետքը փարիզ դարձած ատենը Պուրկանտիէն որ կանցնէր, ուրախանալով ըսաւ. «Ըս յաղթութեանը պէս քանի մը դիպուածներ ալ թող ըլլային, որ ես ալ աշխարհի պատմութեանը մէջ յիշատակվիմ»:

«Կարծեմ թէ, պատասխանեց իր ընկերը, դուք արդէն բաւական քաջութիւն ըրիք մէկ մեծ և մշտնջենաւոր համբաւ մը ստանայու»:

«Այո, ըսաւ Պանբարդ, բաւական են իմ բրածներս. Ճշմարիտ է ատ: Արկու տարիէն պակաս ժամանակին մէջը Ազգայուտը, փարիզը և Միլանը ստացայ. բայց այսու ամեն այնիւ ո՞վ իմ սիրելի ընկերս, թէ որ ես վաղը մեռնիմ նէ, տասը դարէն ետքը ընդհանուր պատմութեան մէջը կէս երես տեղ չի պիտի բռնեմ»:

Պանբարդին խօսքը Ճշմարիտ էր: կէս ժամին մէջը շատ երեսներ կը նայ մէկը կարդալ. և մէկ թագաւորի մը պատմութիւնը կարդալը միայն մէկ րոպէի մը գործ է: Համառօտ պատմութեան մը մէջ միայն մէկ երեսը բաւական է Աղէքսանդրին և Կեսարիան բոլոր յաղթութիւնները և Գիմաւը ու Ղենկիզխանին ըրած բոլոր աւերմանքները ստորագրել:

Մենք արդարեւ անցած դիպուածներուն միայն քիչը գիտենք. արժան է բակել կըրծանել աշխարհս տանկ կարճ և անցաւոր յիշատակութիւն մը ունենալու համար:

Տերաւական Բազմ:

Բարեբոք գանազան ազգէ Քրիստոնեաներէն քանի՞ րիւր հոգար անգամ դրո՞ցվեցաւ աս աղօթքը: Բարբարե անոր ձայնը այնչափ տարածեցաւ որ ամէն օր, և զրեթէ առանց միջահասութեան, աշխարհի ծարերէն և հեռաւոր ծով բուն վրայէն խուսկի և պատուական ընծափ մը պէս երկնքը կը լսուի: Բարբարե երկնք և երկիր պիտի անցնին մեր Տերօքը աս խօսքը չի պիտի անցնին, մինչև որ անոր մէջն ամէն մէկ խնդրքը կատարվի, Բստուծոյ թագաւորութիւնը գայ, և իր կամքը ըլլայ երկրի վրայ ինչպէս որ կը լսուի երկնքը:

